

## ԳՐԱԿԱՆ

# ՀԱՄԱՊԱՏԿԵՐ

## ԱՐԵՒՄՏԱՀՈՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Աւագիս ենք այս էջերով նախավայելքը տալու զարձի մը՝ որուն հեղինակը աւելորդ է ներկայացնել: Դաս ընթարժակ այս աշխատանքին մէջ օշական մեզի կը պարզէ սրատուչ պատկերը մարդու մը, որ կարծեն իր բակլիներու հերքին մէջ կը տառապի արագութեան հօմբեկան մը, այնուա իր տողերը կը վազեն խռովով, կիրքով եւ զարգումավ բարախուն: Մարդն է անիկա որ հաւիրանեայ մեր գրականութեան ամբողջ դաւար յաջողած է պահել իր ամենարափանց նայուածքի հասողութեան:

## ՄՈՒՏՔ

Կրական այն ճիգը զո՞ր մեր ժողովուրդը, երկու հատուածներով, (արեւելանայ և արեւմտանայ) նոյնաժամանակ բայց տարբեր պայմաններու հանդէսի մը մէջ իրագործեց, իր պատմութեան վերջն երկու զարերուն (երկրորդը իր հէսին մէջն է, առաջինին կէսը կրնանք առանց անտեղութեան ընդունին իր վերջն շոշաբակումը տասնընդ զարու տեսութեամբ ուրիշ տեղածագործ ճագործ ճիգի մը, պարզ բառով՝ հին մատնագրութեան, որով կ'ունենանք լման զար մը զըրական գործունէնութեան), կուտայ նիւթը ներկայ աշխատասիրութեան, մասնաւորուած՝ անոր մէկ թեկին, արեւմտահայ գրողներու երկունքովը պատկաւոր:

Կ'աւելցնեմ անմիջապէս որ այդ ճիգին արդինք զոյդ մեր գրականութիւնները մեր ժողովուրդի պատմութեան ազնուագոյն փաստերը կը նկատիմ, — զժուար բացատրուող բայց ակնրախ իրականութիւն մը ըլլալէ չղազրով նարսութիւնը, տալով հանդերձ պատշաճ արժեկորում այդ ժողովուրդին խմացական ալլապէս հպարտ, ազուրը, կինքանի միւս արտայայտութիւններուն, — լեզուին, երածշտութեան, հարսարապիտութեան, չինարար հաչակուած տուրքերուն և ամէնէն աւելի իր նոգիսառնութեան որ զինքը կ'ընէ տարբեր, ինքնատիպ ու սիրալի նոյն ատեն: Արեւելանայ գրականութեան լիակատար վերլուծում մը ինձի պիտի պարտազրէր իմ ուժերէս վեր աշխատանք մը: Այդ է պատճառը որ սահմանափակեմ ինքինիք ու ձգեմ ուրիշներու այդ շատքալցը պարտին վճարումը:

Նպատակս է ուրեմն, արեւմտահայ հատուածով իրագործուած գրական արդիւրքը՝ զարու մը կեանքի բիւրեղացում, զնել ընթերցողի աչքին, համապատերի մը ձեւով: Այսքան պարզ թւող սա աշխատանքը, իրականին մէջ, պայմանաւոր է բազմատեսակ տագնապներով, խառն, խալի, սփացուած, ուրացուած, իր ճիշդ կերպարանքէն

այխացած նոյնիսկ, զանազան նաւակներու, ազգեցութեանց, բանութեանց նօւակլ գէզ մը կայ իմ առջն գործերու և չբահոյլ մը անուններու: Առողջ մէջէն կատարել արգար զտումը, տալ արժանաւորին իր վարձքը ու ապարժէ արզիւրքն ալ թաղել պատմութեան փոշին տակ, զոր մըն է որ կը պահանջէ խանդավառութիւն, թափանցում ու անաշառ, կրոսի անկեղծութիւն մը: Մեր տկարութիւնը՝ թերիս պատճան՝, որպէսոյի մենք գուրդուրանք զողղղազին մեր նուազագոյն արձէքներուն ալ վրայ ու անոնց մասին անզամ մը կազմուած մեր հրացումները վերածենք ըըրբութեան: Դայիլ օրինակի մը համար, Ալլանի մը բանաստեղծական վարկին, մեզմէ շատերուն համար աղգաղաւութեան մօտեցող կատարեալ սրբազնութիւն մըն է, տակաւին այսօր, երբ հարիւրի մօտ տարիները կը ծանրանան պատուական արբային գործին վրայ, շատոնց մօխրացած, իր ամէնէն ազնուական կինսախորչերուն իսկ ներօր: Չեմ զարմանար, քանի որ վարժութիւնը, իմացական անդորրութիւնը կը մը մօտեցնեալ միայն կը պղացուին իրենց պանզոյր փառքին մէջ, բացէք ընթացիկ, նոյնիսկ օրոշ վարկի բարձրացած գրականութեան պատմութիւններ, այս անզամ օտարներէն: Չեր զանելիքը մօտաւոր վիճակ մըն է անոնցմէ ալ ներս, ինչ փոյթ որ անզիթացի մատաղ երիտասարդի մը համար այսօր անկարելի ըլլայ օրինակի մը համար Պայրընէն Մանելովը աւարել, ինչ փոյթ որ հանրահաչակ զիրք մը՝ նատաքը, այսօր մեզի թուի հիմնովին կեզծ: Կամ Հլիկոյի ու թսունը անցնող բանաստեղծական հատարները գրականութեան զառախօսները միայն հետաքրքրէն, ըստ կ'ուզեմ՝ շատ քիչ բան պատմեն կեանքէն: Մարզոց միջինը լսած է այդ անուններուն փառքը ու չի կրնար մոռնաւ: Նոր հեղեղ մը որ աւլէր այդ պատմութիւնները իրենց փոշիներէն: Կը հաւատամ թէ մօտ է այդ օրը:

Մեր մէջ՝ զժքախտութիւնը ունի ուրիշ հերեւ։ Մենք ինչպէս սսի քիչ վերը, մեր զբականութեան՝ աւելի ճիշդը մեր զրոյներուն պաշտամունքը նոյնացուցած ենք ազգամիբութեան պարտքի մը հետ։ Չենք յօժարիի ընդունիլի որ վաւերական տաղանդը չի վախնար տաքէն ու պալէն ու կը զիմաւրէ սերունդներուն արհամարհանքը, հերիք է որ ըլլայօժտուած այդ կարծրութեամբ։ Աւելի քան ստոյդ է որ Հարիւր տարի առաջ Ըմթերցովը խանդավառող քերթուած մը Հարիւր տարի վերջ չի կնիար մեռնիլի եթէ երբեք իր մէջը ունի կեանքի յաւիտենական խմորէն փշրանք մը բան, նորանրա Պահանուր զիս կը տպաւորէ երեկ գրուած բանատեղծութիւն մը ինչպէս, հակասակ անոր որ զայն լիցնող հոգեխառնութեան մէկ որոշ բաժինը ինձի ըլլայ հիմնովին օտար, մինչ անոր մէկ որիշ մասը կը պատկանի իմ այսօրուան ապրութիւնուս կը հիմնաքանի համար մասաւոր մէկ ապրած իր ժամանակին, բայց կը զրկեմ ձեզ Տաղի և Թաքերգութիւնին օրովէսզի համզուիք թէ որքան ընդարձակ բառակոյտ մը կը պառկի այդ էլերուն մէջ։ Տրումը սա կացութեան մէջ կրւգայ անկէ որ այդ քերթուածին նիւթը իմ պատմութիւնն է, իմ պապերուն վաւերական փառքն ու ողբերգութիւնը, բայց վարդեշրուած, կեզդ, տաղաչափներու թիւներով սպառապէն։ Այս օրինակը կը բանէ թելազրիւու ամբողջ վարանքը, խզաւարութիւնը, տագնապը որոնք զբականութեան պատմիչը կը համակեն երբ անիկա մտնէ շփումի նման փորձերու, փորձանքներու հետ։

Ընդարձակ ծիրով սա աշխատասիրութեան մուտքին աւելորդ չեն սա զգուշաւոր ճշգումները։ Չեմ ձեռնարկած իմ գործին կաղապարեալ, կազմ ու պատրաստ կարծիքներ, հիացումներ, դատումներ ու բաջազնաք մէկ ձեռքէն առնելով միւսին անցընելու, ինչպէս սովորաբար կ'աշխատին զբականութեան պատմիչները։ Ի առաջագունէ կը մերժեմ ինձի ամէն նկատում, հիացում, պարաւաի կիրք։ Գործերուն նես անձնական օփումը։ — Ահա թէ ուր է արգարացումը իմ աշխատանքին։ Դրականութիւնը զիտութիւն մը չէ։ Զայն չենք սորվիր, կ'ապրիմ։ Վատանդը անշուշտ միւսիրտ չեմ վարագութիւնը, անձնականին վատահանուկ բաններ որոնք զբականութեան պատմիչները։ Ի յառաջագունէ կը մերժեմ ինձի ամէն նկատում, հիացում, պարաւաի կիրք։ Գործերուն նես անձնական օփումը։ — Ահա թէ ուր է արգարացումը իմ աշխատանքին։ Դրականութիւնը զիտութիւն մը չէ։ Զայն չենք սորվիր, կ'ապրիմ։ Վատանդը անշուշտ միւսիրտ չեմ վարագութիւնը, անձնականին վատահանուկ բաններ որոնք զբականութեան պատմիչները։ Այսինքն արևմտահայ զրականութեան պատկանելէ, զիտելու համար վառքի իր արեմանաւոր պատուանզնը հայոց պատմութեան մէջ։ Այս պանցումը զրկանք մըն ալ չի կազմեր արզէն արեմտահայ զրականութեան պատկանելէ, զիտելու համար վառքի իր արեմանաւոր պատուանզնը հայոց պատմութեան մէջ։ Այս պանցումը զրկանք մըն ալ զի կազմեր արզէն արեմտահայ զրականութեան յեղաշրջումը ընդպրկող ախորժակի մը մէջ։ Մարզեր էն։ իրարու ժամանակակից, շատ մը կէտերու մէջ իրարու ներկակ մտայնութիւններով, նկարագրի շեշտ հակազդութիւններով։ Այս պատմութիւններու բայց ունէին նոյն ատեն հասարակաց ալ հակումներ։ Ու այդ հակումները կը մնան էին գործուութեան ակերէն, քիչ անզամ արուեստին ջուրերէն։ Այսպէս պատճառաբանելէ վերջ սա զեղչը, զիտել կուտամ որ կենաչնին ու անոր անդրիվանցում (transposition) կազմող Քրիստոնիթեան միշտ այս կորուստը պարտազրեալ զժքախտութիւն մըն է։ Ինչ համեմատութեամբ որ իրարմէ կը տարբերին մէսերուն մարմարը և թուղթը, նոյն համեմատութեամբ իրարմէ հեռու բաններ են յաճախ մարդկային կոկիծ մը ու ասիրիա թուղթին սեռնելյաւակնողը։ Քերթուած մը։

Կը կրկնեմ ուրեմն։ Եարողութիւնը իմ տպաւորութեանց կը վատահամ սակայն անոնց առնուազն վաւերական ապրումները ըլլալու արժէքին, մանաւանդ դանոնք արտայայտելու մէջ իմ կոզմէ խվճմտօրէն վնասուած, պաշտպանուած անկեղծութեան։

Աւելորդ չէ հոս յիշել թէ հազիւ քանի մը հեղինակի համար անձնական շփումը (գործին ի հարգէ) անկարելի եղած է ինծի գործազրել։ Ատոնք ալ զարթօնքի սերունդին այն դէմքերն են որոնց վաստակը արձանագրուած է առաւելապէս համարական լուսացնելու համար լուսացնելու մը միայն յնորնելով։ Պետրոս Դուրեանին։ Արդ նախապետ Ռուսինեան կենդանագիրը յօրինելու համար սրտագրին նուրիբած է մեծագիր սերունդին վաստամանը մէջ պիտի դաշրի արեմտահայ զրականութեան պատկանելէ։ Պատելու համար վառքի իր արեմանաւոր պատուանզնը հայոց պատմութեան մէջ։ Այս պանցումը զրկանք մըն ալ զի կազմեր արզէն արեմտահայ զրականութեան յեղաշրջումը ընդպրկող ախորժակի մը մէջ։ Մարզեր էն։ իրարու ժամանակակից, շատ մը կէտերու մէջ իրարու ներկակ մտայնութիւններով, նկարագրի շեշտ հակազդութիւններով։ Այս պատմութիւններու բայց ունէին նոյն ատեն հասարակաց ալ հակումներ։ Ու այդ հակումները կը մնան էին գործուութեան ակերէն, քիչ անզամ արուեստին ջուրերէն։ Այսպէս պատճառաբանելէ վերջ սա զեղչը, զիտել կուտամ որ կենաչնին ու անոր անդրիվանցում (transposition) կազմող Քրիստոնիթեան միշտ այս կորուստը պարտազրեալ զժքախտութիւն մըն է։ Ինչ համեմատութեամբ որ իրարմէ կը տարբերին մէսերուն մարմարը և թուղթը, նոյն համեմատութեամբ իրարմէ հեռու բաններ են յաճախ մարդկային կոկիծ մը ու ասիրիա թուղթին սեռնելյաւակնողը։ Քերթուած մը։

Կը կրկնեմ ուրեմն։

Նպատակս է զարու մը կեանքին (արուեստի եղած իր կերպարանքին մէջ) համապատկերը զընել ընթերցողի աչքին։ Իր ճիշդ առումին մէջ ներկայ աշխատանքը թերեւս ուղղափառ պատճառաբանը չէ արեմտահայ զրականութեան, ինչպէս չի կրնար ըլլալ այդ բանը ամէն համապատասխան պատճառաբանը անդրադառը մը, մանրամատնութեանց հարազատ հանգստով այն իրուսւթեան որ կեանին էր այդ պատկերներուն ետին։

Ու կը ճշգեմ։

Պէտք չէ շփոթել գրականութեան պատմութիւնը, ասոր համապատկերը, այս միւս՝ զորսկէն բոլորովին նման թուող բայց ներքնապէս հիմնովին տարբեր գիտութեան հետ զոր կ'անուանենք մատենագրութիւն։ Այս վերջինը գիտքերու գիտութիւն մըն է եթէ կը ներուի այս բացատրութիւնը։ Անիկա ուրիշ բան չէ եթէ ոչ։ Կարելի մանրամասնութեամբ, սուուզութեամբ որևէ լիզուով լոյս տեսած բոլոր գործերուն տեսակ մը հաւատարիմ, քիչ ընդհատով անուանացնելու։ Այսպէս է որ մտապատկերուած է անիկա մերիններուն մօտ, մանաւանդ մեր հին գրականութեան մթերքին զիմաց։ Ու մեր նոր մատերութիւնները տեսակ մը կը կնութիւնն են հին այդ լալացքին։ Բայց եւրապացիք այդ աշխատանքին համար ունին արգար բարք, bibliographies։ Ուրիշ է histoire littéraire։

Հասկնալի է որ յաջորդող էջերը, գիրքերը հաստո՞ները, ներկայ ընդարձակ աշխատասիրութեան ընթացքին, չունենան նման առաջազդութեան մը նախ հիմնական իսկ մուայլացքէն զեկավարուած որ կը ճպտի հմտութեմբ անընդհանուր առանց զայն արհամարելու բայց անկեց ձերբաղաւա մնալու հաստատ փառասիրութեան մը, համեմու համար կիսանիմ վերաբարութիմ որ կանխող զարուն կէսերէն ասզին նորոգած է, այն քան բարեբաստ արզիւնքներով, բոլոր պատմոյ կրբանները և որուն սկզբնական փորձերը հաշիւ մուտք ունին արեմտահայ մանաւանդ զրական վերկառուցուներու մէջ, երկրորդարար, այս աշխատանքը զարձեալ կը մնայ ենթակայականիւթեական կարելիութեանց ճնշումի մը, Ոչ ոքի համար գաղտնիք է որ արեմտահայ զրականութեան առաջին ըրջանին յատկանչական էջերը կը քննանան հանդէսներու, օրաթերթերու հաւաքածներուն ծոցը, Երուսաղէմի մատենադարասին մեծագոյն զժբախտութիւնն է, այդ կողմէն ահաւար կերպով պակասաւոր ըլլալը, իը ճնակի ոչ նմականին զգումը անիրագործելի աշխատանքը ըլլ պիտի պարտադրեր ինծի վիճնա, վենետիկ, այ ներկայ իրականութեան մէջ այն բացառիկ այլքերը կը կաղմեն ուր խնամքով ամփոփուած ն արեմտահայ լեզուով լոյս տեսած զրեթէ բոոր զիրքերը, պարբերական հրատարակութիւնները, հարիւր տարուայ ընթացքով, երկու աստառութիւններն ալ (Միսիթարեան) կատած են արեմտահայ զրականութեան հորովոյթը լատակերել ջանացով աշխատասիրութիւններ, լիսաւորաբար վենետիկը՝ որ իր մէկ միաբանին ըիչովը զարթօնքի սերունդին և բոմանթիքնեռն վրայ ծաւալով պատկառելի բայց որակով նոտարազելի զիրքեր չէ վախցած լոյտ ընծայել, Խորունկ ցաւ է ինծի որ այսքան նպաստա որ պայմաններէ պաշտպանուած այդ ընդարձակ աստակը (Հ. Ա. Երեմեանի Գրաքէ Հայեր շարքը) Այս այլքան անիմաստ թղթափանառութիւնն ազմավեպի զժբախտ խմբագիրը կարելի ընող տայնութիւնը, Նոս է արդէն ողբերգութիւնը, քանի որ վենետիկէն դուրս, այդ զրակա-

Նույթեան իրաւապէս տէք ու տիրական Պոլիսը  
իր կարգին չէ տառապած, այդ հարիւրամեայ  
ճիզվ լրջութեամբ, արժանաւորութեամբ, քիչ  
շատ խելքով համազրել<sup>(\*)</sup> ձգառով փառասիյու-  
թեամբ մը: Ներկայ աշխատասիրութիւնը փորձ  
մըն է այդ պակասը զիմաւորիլու:

Այս յայտաբարութեանց զսպանակը ան է որ  
իմ աշխատասիրութեան մէջ իմ ուշադրութիւնը  
կեղրոնացած է քանի մը հիմնական (ինձի համար)՝  
նկատուած ուղղութիւններու վրայ. Մատենագի-  
տարինը (որմէ զեղեցիկ նմայշ մըն է Հ. Ա. Ղա-  
զիկեանի ընդարձակ հաւաքումը, զդրախտաբար  
կէս մնացած) ամէնուն մատչելի զրադանք մը,  
նոյնիսկ արդար փառասիրութիւն մը երր կը նը-  
կատեմ, չեմ նանրամասիր իմ ընելիքը ոսկեզօնե-  
լու. Ուրիշ բան է զրականութիւնը, արարքը՝ ի՞ն-  
քը, ուրիշ՝ այդ արարքին չուրջ վիճակագրական,  
հմտական, թէկուզ որոշ ճաշակով պաշտպանուած  
կառուցումը. Պատկառելի բանասէրմ (Հ. Ա. Զառ-  
եան) իմաստասիրական որոշ ալ ախորդժակներու իր  
երեան ըբրած փաստերովը, հակառակ զրպտման,  
անտիպիին հանդէպ իր շիշտ, չերմ սիրոյն, ան-  
բաւական է զուրս եկած գրական իրողութիւնը նը-  
ւաճելու, անոր հասնելու որոշ իր ցանկութիւնը  
պաշտագրած չըլլալով հրապարակին պահանջնե-  
րէն. Այս դարսուն սկիզբը, անկէ առաջ, տակա-  
ւին անոր կէսերուն զրականութեան պատմու-

(\*) Արեմասահայ զբականութեան պատմութեան ձըդաւութեան լուրջը ինձի ծանօթ աշխատանքներն են.

— սլանուանելի Պահպանություն Հ-ը Մ-ուն-քաղաքացիություն  
(Ե. Վ. Պուրքան 1885ի առաջբառ թիւն) այն մասը որ կը խօս-  
ուի աշխարհաբար զրադ քանի մը Հեծիքնակներու դրայ Պուր-  
քան Արքայանի անոնչով իր մանէն յետոյ լրա տեսած հասարը  
ուղի պահպան թիւն:

— Հ. Անձանեանի Պատմութեան Հ-աց Նոր Քրիստոնեան  
ուր Պարթօնքի սերունդին քանի մը դէմքեռած յարը անբա-  
շարար Թափանցումով բայց հնատաքքրութեան խօսող հանգա-  
մանցով էլեր քայ քանի կուզան, գրական պայտագրանքներ խորա-  
չափով մը պահանջուր բանաւերի մը առևուազն պարիկա տը-  
րապարագութեանց յայտարութիւն Պատմ շներէնինք ո հնակութոց  
զրի առներ իրեն օտար մըցանեներու սիրոն ու մեզի տար,  
ինչ որ վեճեատիկ ու Վեճենան ըրբն այնքան անզամեկ, ուն-  
— ուն- զիրքեր,

սագիրքը որ մեզքն ունի աւելիին ձգտիւու:

— 895. Պազմանեակի Պատր. Հ-ը Գույշանանին ձեռքից երկու գարգաւոր դպրոցական կարիքներու սպասարկու (Խորբեանց Քրական Մրցութիւնների համար խօսքագրաւուած այց աշխատանքը) իրը շատ թափակցին ըստ մը Թուղարակ Ութեած կ Պարսցի խաչապունքներու կողմէ քանի ու Երաւանյաէմ զրկուած ուրիշ շատ մը ձեռքապիլներուն մէջ (Խոյի Մրցանքներին ներկայացած զարժերու.)

կարելի չեղու զանել:

ե) — Վ. Փափաթառնի Պատմանիւն Հայ Գրաւանանիւն գարձեալ գարցուցանիկ զարծին Եւրոպ և առանձին աշխարհական է Պարսկա և կը կարծէ Ներկայացնել արևմաս Հայ Տիգր Թին, 1910:

9) — У. Өмүрзаканың күнегашы Өмүрзаканың 8-майданын күнегашы Өмүрзаканың күнегашы, ол өз ғана шарының бірінші таңдағы 8-май дауысынан кейінгі 9-майдағы 8-майданын күнегашы.

4) — Յ. Աւագեանի ԳՐԱԴԱՆ ԳՈՐԾՎԵՐՆ.  
5) — Արիփարիկանի յօդուածները, որում առաջ գրակա-

Հայքեան առաջին հայկեարուն շուրջը (Քեզաւէկ, Ա-Ն-Ի-Ք-Ե-Կ)։  
թ) — Հանուներու մէջ հարգեածար թասցիկ նոթեր,  
Ա. Մարզը այս աշխատանքները, իրենց աղեր պահի իշխան  
կապատճան։ Հայ կը բաւականական դիմել ուսուցի որ անոնք  
կը ձգտին այլազան նախատեսներու զնացումին։

թիւնը արեւելահայերուն համար ուրիշ քան չէ եթէ ոչ գիրքերուն պարունակութիւնը համառօտածել, անոնց հեղինակները կենսագրել Ուրիշ օրինակ մը հակառակ եղրէն, ուր դրական թափանցումը կը մնայ տիրական բայց չի պաշտպանութիւն իմաստին ճնշումը, ևս կուտամ խառնակ աշխատող Արշակ Հօպանեանը որ մենագրութիւններու վրայ սիրած է զնել չեղող՝ արեւելահայ դրական վատաշը երբ կը դատէ, անտեսելու չափ մժին զարկը որ ժողովուրդի մը հոգին էր երբ կ'ապրէր ասիկա, ու այլ հոգիին վկայութիւնը իրոք կ'ապրի իրմէն փերջ, իր հետ աղերս պարզող բաներուն ներսը, գիրք, տաճար, երգ, գոյն. — ինչ որ կ'ախորդինք մշակոյթ անուանել, կայ ուրիշ կերպ մը որ արտօնէր համազորը գտնելու, զիրքերու և կամ ուրիշ նախանիթերու ճամբով, հոգեկան ատրուլութիւնը տրուած ժողովուրդի մը Պատասխանը, առջի բերան դիւրին, բայց հեռու է այդքան սարդ ըլլալէ. Գիրքերը գտաղոնները, համազրական փորձերու ճարտարապետները, յաճախ գրադարանի առնեսներ կամ ընդհանուր տեսութեանց զարդեմ ասպետներ են. Մտադրած եմ հնութիւն շնօթի ինչպէս աւելորդ, կասկածելի ընդհանրացումներու լորձուն հմայքը հարուածել ամէն անդամ որ գործեր, անուններ, վիճակներ զի մօտիկը զնեն ամէն քննադատի համար այդքան հաճիքի, բայց այնքան ալ վտանգալից առիթներու, — լքելու իրողութեանց զաշտը ու . . . զարածելու:

Հիմնական այն ռուղութիւնները որոնց մըտագիր հետո ող մը սիրած եմ ըլլալ, իմ ձեռնարկի ընթացքին, վերածելի են սա տեսակ քանի մը ինքնին պարզ տարապներու, իրենց կարգին բաւական հաստ ու հաստատ, գրեթէ ամէն շրջանի վրայ գործադրելի ըլլալու հանգամանքներով ալ այլապէս բարերար: Այսպէս զիս կը հետաքրքրեն:

ա) — Գործեր անշուշտ ու ամէնէն առաջ, առաջ նոյնիսկ քան զիրենք երկնողները որոնք աւելի կորստական կամ յօրինուած, կ'ապականին յաճախ իրենց արդիւն քններուն հետ խոսոր համեմատող արագութեամբ մը: Գործեր բայց վըճռական տարողութեամբ, արժէքով՝ հոգ չէ թէ համրաւէն չփացուած, գէրցած, անձանաչելի ըլլալու չափ այլանդակուած և կամ հակառակէն, բախտէն լքուած, ուրացուած, մոռցուելու, մեռնելու սատիճան: Այս քայլքները բան չեն փոխեր իմ հետաքրքրութենէն, հերիք է որ անոնց մէջ մեր հաւաքական զգայնութեան, ցեղային ապրումներուն մէկ սարուածը (թէկուզ հատուածական), մեր միտքին մէկ քանզակը, մեր երկային ելու ուժին ու մեր անդրազարձելու շնորհներուն, աւելի պարզ բանաձեռը՝ մեր առանձի զգայտանին կնիքն ու փաստերը, մեր պատմութեամբ յօրինուած կեանքէն մեր ներսը իրոք հոգեղէն մարմին մեր մէկ յատկանչական հայեացքը (աշխարհա), մեր խառնուածքը ըլլան սեւեռուած: Այդ գործերը, խղզուած իսկ ըլլան ահաւոր խառնակոյտովը գրական սնոտիքին,

նանրամտութեան, իմ մէջ ունին անառարկելի արժէք: Այսպէս, ամէնուան հիացումը, հետաքրքրութիւնը, առնուազն համակրութիւնը չափանութիւնը կը մնայ տիրական բայց չի պաշտպանուածի իմաստին մը արկան իմ ժողովուրդին ոչ մէկ ընդունակութիւնը զիս չի մղեր զի իջումի: Կիլիկիան Արևալիքը որ զարհուրագին զի հակներու հանգէս մը ըլլալուն հակառակ, հազիւ ինքինքը կ'աղատագրէ սարսափի սեռին նոյնքան զարկուրագին սնոտիքէն:

բ) — Դէմետր, հասկնալի զրողներու, զարձեալ վնական կնիքով, աւելորդ է ըսել վաւերական առաջանդով: Արոնց հայցի հարազառութիւնը ինքնին գրաւական մը պիտի կաղմէր եթէ ոչ իմունական գէթ մասնակի անբաւարարութեան մը զրականին մէջ: Դժուար է արգարօքն արժեւորել Գ. Սրուանձեանցնից զէմքը, տրուած ըլլալով բազմերախտ եկեղեցականին բազմազանակ հետաքրքրութիւնները, բայց նոյնքան զժուար ուրանալ անոր խորունկ, հարազառ զգայնութիւնը, մինչ աւելի կոկ, ներդաշնակ, գրականին մէջ ներկուու վայելչութեան տիրացած թովման թէրգեանին համար վճիռ մը, որքան ալ անդութ, կրնայ արձակուիլ, ընդդէմ ընկալեալ, զինանիշով պատկանը մազաղաթեայ վկայութեանց, զրուատանքի պատկառանքին, իր լիութեան ամբողջ զեղեցկութիւնը բանալու չափանիթ ամայքը իրենց մատաղունուն իւրաքանչեան իսկ հակառագրէն խղզուած իրաւ պատկերը կանան Մանուէլեանի մը, սրտառուչ ուրանկարը Եաքարեանի մը հալումաւ բայց անառար կիսաղէմքը Շհան կարօյի մը, իրաւունքն ունին փառքի եթէ ոչ պակներուն, զոնէ պատուանդանին ուր իրենց անդրիներ անակէս կէս զար է խարսխած կը պահն թովման թէրգեան, Մկրտիչ Անձման, Մինաս Զերագ, Նար-Պէջ, Ռէթէսու Պէրպէտրեան, բոլորն ալ հեղինակներ որոնց խթիւ չէ հայած բախտերուն ամէնէն անհեթեթը, գրականութեան բախտը:

## 8. ՕՇԱԿԱՑՈՒՅԹ

(Ե-ՀԱՆՁ-ԼԵԼ)

